

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԵՏԻՍ

ՏԵՕՐՏԻՆՆԱԴԻՏ — ՍԵՆԵ

(1864)

ՀՈՒՄԵՐՈ — 326

1861 — ՃԵՄԱԶԻԼ ԱՌԸՐ 7

ՀՈԿՏԵՄԲԵՐ 20

ԱԼԱՓՐԱՆԿԱ 1 ՆՈՅԵՄԲԵՐ

ԱՄԹԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ 20 ՍԱԼԸ

ԹԷԼԵԳՐԱՖ ԽԱԿԵՐԼԵՐԻ

ՎԷՆԱ. 27. ՀԿԻԵԲԵՐ:

Ասթորիա տեղեկութի խարիճիկն նա զորը Քոնթ Քոնթրիկ աղ զուգ, եւ րինէ սապրգ Կալիֆա Կովէրնաթորու Քոնթ Վէնստօրֆ Բուիլէի, խարիճիկն նազըրը զմուշ տուր:

(Նազըրը միւշարալէյհին պու վէճ՝ իլէ աղի, մանասըղ տէյիլ տիր:)

— Տանիմարգա իլէ ագտ զլուհան պարըն ահանամէսի, կէչէն բաղար կիւնիւ իմզա զմուշ զմագ կերէք տիր:

— Իմբերաթոր Նաբօլէոնուհ Նիսէ կիտիպ, Բուսիա Իմբերաթորու իլէ միւշագաթ իթթիկի գաթէն մալիւմ տիր: Բուսիա իմբերաթորու Բա րիսէ ուղղամայարագ, Պէրլին իւզէ րինտէն Բէթրօպուրկա ալտէթ իտէ ճէք տիր:

Կէչէն սէնէ ճանիպի տեղեկութը Վիլյէտէն, Բնուտօլու վէ Բումէլի Թերաֆլարընա միւ ֆէթթիլ կէտնտէ րիլէն Վիմէտ Վէֆիգ էֆէնտի, վէ Բիգա էֆէնտի վէ Ղէվտէթ էֆէնտի գաթիլէն Բիթմանէյէ ճէլղ զլուհ տուգլարը իշիթիլը:

— Թուհուստան կէլէն սօն խապէրէրէ նազարէն, վալինին աքէրի, զօր պալար իւզէրինէ պիր պէօլիւք ֆիւթուհաթ իթմիշ տիր: Բիւլիւ էօլիւ վէ եարալը վէ եէսիր մէյտանտա գալ տրգտան մատա, սայըր եերէրտէ էլինտէ սիւհ զլանլար տալի, հիւքիւմէթէ թէսլիւմ զուգ, թագըմ թագըմ տալիլը տայրէի իթաաթ զմուշար տըր:

ՍԵՐԻԼԵ. 22 ՀԿԻԵԲԵՐ:

Սարսիլատան պու հաֆթա կէլէն քեաֆֆէի էմթաա ֆիլաթլարը սապրգը վէճ՝ իլէ, եա տիւշիլին եա տա կէվէք տիր. պուշլարըն պոզըլա րընը պէր վէճ՝ աթի զլէր իտէրիգ:

Բամպ-գ. 39 օգգասը. Դիւմէլ. 290-280. Դըրգ աղաճ 200-190. Կէլանիք 190-195. Դըպըն 190-180. 170 Լաղըգիլէ, Բալիպ 145-135. ԿթամԿ պօլ 200-180:

Եւթալ. Երգանմալը, Կէլանիք, ֆինո 120-125. սիւհ 70. 75. գարըն շըգ 60-65. Լաիլինէ, ֆինո 190-195. Երինճի 147-150. սիւհ 160-105. ալաճա 90 95. Իզմիր, ֆինո 105-115. Դրտինարի 72-75. Լնկիւրիւ, ֆինո 95-100. Դրտինարի 72-75. Գարա ման 80-85. 60-65. Բուսիա, Գրուրըն քէղալըք: Պէրլիլէթիւշտմ 90-95:

Իշ պու Բուլմանէ հաֆթատա իրի տէֆա, եանի սալը վէ Բէնշէմպէ կիւնլէրի նէշ օրնաճագ տըր: Ֆիլաթը Վիթմանէտէ Վէճմուալը Հալաթիսէ ապօնաթ օրնալար իշիւն սէնէվի 50 զուրուշ վէ ալթը ալթը 30 զուրուշ տուր: Ապօնաթ օրնայանլարա սէնէլի 60 վէ ալթը ալթը 35 զուրուշա տըր: Տաշալարտա, բօսթա իւճիլէթի իւզէրիմիլէ օլարագ, Վէճմուալա ապօնաթ օրնալար իշիւն սէնէվի 60 վէ ալթը ալթը 35 զուրուշ. վէ ապօնաթ օրնայան իշիւն սէնէվի 70 վէ ալթը ալթը 40 զուրուշա տըր:

Իբէ. ֆիլաթիւր. Պրուսա, պիր
քիդիրամը 362 տիրհէմ 87-93: Սէ-
լանիք 75-82: Իզմիր, 85-87: Պէ-
րութ 78-87:

Վօշ. Պրուսա, պէյազ 20, 24, 50.
Սէլանիք 19, 21, 50. Իզմիր, Կիրիտ,
Սիսիւք 20, 22. Լաիրնէ 23, 50, 25.
Լուան 20, 21, 22:

Պալ ճօն. սարը 39 օգգասը. Իզ-
միր 250. Թրապուզան 240. Սէլանիք
240, 235. Դարաման 235, 230. Դըպ-
րըս, Պէրութ 240, 235. Սըրը 215,
225. Սթամպուլ 230, 235.

Շէքեր. 39 օգգասը. Թօզ 43, 50,
44. 44, 50:

Պաֆ. Սթամպուլ, էսկի, գալայը.
78 օգգասը 210: Ենի Թահթա պա-
գըր 255, սարը 225: Դալայ 280.
Օ. ինկո սաճ 80:

Պանգա «գօնի»-ը:

Լօնտրա. 10. Իթալիա. 9. Ֆը-
րանսա. 8. Ֆիլիպին. 7. Վիէննա,
Համպուրկ, Պէրլին, Պրիւսէ. 4.
Ֆրանգֆորթ. 3.

Ենի պիր զէնաամլա քէօսէլէ-
րէ Թէրակյէ վէրիլոյինտէն, պուն-
տան պէջլէ Սարսիլէա քէօսէլէսի վէ
սախթիյանը, զայէթ կիւզէլ, զայէթ
տայանըզը, վէ սապըզընա նազարէն
էհվէն տէ օլաճաղը Թիւճճարա իլան
օլունուր: Պու սախթիյան իլէ եաբը.

լան այագ գապարը էվլէլքինտէն իւչ
գաթ զիտտէ տայանաճագմը, եանի
եիւղտէ ալթմըշ էհվէնիյէթ: Պու
սախթիյան զայէթ եուսուլագ օլտու-
ղունտան, այագլարը վէ նասըրլարը
ասլա ինճիթմէյէճէքմիշ. ասլա սու-
ալմաորըղնտան, սուտա վէ ճամուր-
տա կէզէնիլէրէ իֆրաթ ֆայիտէլի ի-
միշ. խուսուսի իլէ ապէրէ:

Պու եէնի սախթիյանըն իլի վէ տը-
շը սիյահ օլտուղունտան, գունտու-
րաճըրար տահա ալըճամատըրար. լաքին
Սարսիլէատա էն պէջիւք էվլէր գուլ-
լանմայա պաշլաոր, վէ պէջիւք ֆա-
յիտէ կէօրտիւլէր:

Թ Ը Ս Վ Ի Ր Ի

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱ ՊԵՋՃԵԱՆ

Կէջէն տէվրէրտէ Սիլէթը Իլ-
մէնիյէնին շէրէֆ իւ շէօհրէթի օլան
պու զաթը մէմաուհ սըֆաթըն, հիյնի
հայաթընտա չէքիլէն Թապիլիի, պու
տէֆա լիթմըրաֆիայոն ալընարագ,
հէր քիթադճը տիւքքեանլարընտա
սաթըմագտա տըր. ֆիյ, 3 զուրուշ:

ՄԵՍԻՒԹԻՒՅԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ

Մէճիտիյէ լիւրա շրշ.
Միւմապէ լիւրա 100 զուրուշտան
Օն սէնէլէթ Թէրթիպաթ
Աինճի Չինճի գօնսօլտէ
Իւչիւնճիւ Թէրթիպ
Թէրթիպաթը ըսպիւս

ՃՈՒՄԱՆ ԵՐԹԵՍԻ			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
ՀՈԿՏԵՄԲԵՐ 17			19			20	
Սապահ	Իօյլէ	Լիւլա	Սապահ	Իօյլէ	Լիւլա	Սապահ	Իօյլէ
101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10	101 10
70 15	70 16	70 15	70 15	70 16	70 15	70 8	70
46 10	46 10	46 10	46 10	46 10	46 10	46 10	46 10
55 35	55 36	55 35	55 35	55 36	55 35	55 28	55 20
55 35	55 36	55 35	55 35	55 36	55 35	55 28	55 20
57 35	57 36	57 35	57 35	57 36	57 35	57 28	57 20